

# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՊԱՐՈՆ ԲՈՒՐԹԷԼ ՕՐԲԷԼԵԱՆ

Օրբէլեան իշխանական տան պարձանքներէն է Բուրթէլ, որդի Օրբէլեան Ելիկուժի եւ Թամթալի: Ամուսինը կը կոչուէր Վախախ: Ունէր երկու զաւակներ՝ Պեչդէն եւ Իւանէ. տեղ մը կը յիշուի նաեւ Երրորդի մը անունը՝ Սամեղ (Ալիշան, Սիսական, էջ 47): Իւանէի որդին հետագային պիտի դառնար Հայոց մեծ Վարդապետներէն մին՝ Յովհաննէս Որոտնեցին:

Բուրթէլի անունը յաճախ կը տեսնուի ԺԴ. դարու առաջին կէսին օրինակուած հայերէն ձեռագիրներու յիշատակարաններուն եւ նոյն շրջանի վիճակն արձանագրութիւններուն մէջ: Ան մեծ գովեստներով կը յիշատակուի իբրեւ իշխանաց իշխան, 1306—1345 տարիներուն: Եղած է նաեւ սպարապետ Հայոց եւ Վրաց:

Ստորեւ կ'արտագրենք շարք մը այն գովասանական վկայութիւններէն, որոնք տրուած են իրեն այլեւայլ ժամանակներ, զանազան անձերու կողմէ:

1306, Աւետարան, գրուած Եղեգիտի մէջ, Սարգիս կրօնաւորի ձեռքով, «... իշխանութեան այսմ նահանգի իշխանաց իշխան, բարեպաշտ եւ ամենաբնական Բուրթէլին...» — Պաշիկեան, Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 42:

1307, Աւետարան, օրինակուած Նորավանքի մէջ, Մոմիկ զրչի ձեռքով, Յովհաննէս Օրբէլի Եպիսկոպոսի փափաքով, «Յաղաքս փրկութեան հոգւոյ եւ մարմնոյ, ե յարեւշատութիւն ե ի պահպանութիւն մեծ քաջագաւթ իշխանաց իշխանին Բուրթէլին...» (Բագմավէպ, 1947, էջ 216):

1315, Աւետարանս «զձոպրեցաւ ի քաղաքիս յեղեգիս, ի տէրութեան արեաց վեհազունի, իշխանաց իշխեցողի, մեծ կոմսի եւ կողմնակալի Բուրթէլին...» — Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 117 եւ 377:

1321, Աւետարան, գրուած եւ նկարազարդուած Տարօնեցի Թորոսի ձեռքով, հաւանաբար Գլաձորի մէջ, Բուրթէլի ամուսինն Վախախ իշխանուհին համար. «Ձքաջ եւ զգաւրեղ պարոնաց պարոնն զմեծն Բուրթէլ, եւ զբարեպաշտ իշխանուհին եւ զարքաւէր ամուսին նորին զստացաւ Սր. Աւետարանիս զպարոն Վախախն, զգարդարեալն բոլոր առաքիներեամբ, եւ զգովեալն յամենայն բերանոյ, իւրեանց հարապատ եւ ազատածին զեղեցկազեղ մանկամբքն Պեչքենիւ եւ Իւանէիւ, յիշեցէք անժողաց, պատահալք Սր. Աւետարանիս, զի յերկար ժամանակս եւ բարձր փառաւք կացցեն ի վերայ երկրի» — Ձեռ. Ս. Յ. Թ. 2360, թղ. 94բ, ի վերջն Մատթէոսի Աւետարանին:

1321, Մաշտոց, գրուած Տաթևի մէջ, Մատթէ զրչի ձեռքով, «... իշխանութեան աստուածատէր եւ բարեպաշտ մեծի եւ քրիստոսապար իշխանին Պարոն Բուրթէլին...» — Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 167:

1323, Աւետարան, գրուած Գլաձորի մէջ, Եսայի Նչեցի Վարդապետի պատուէրով, «... յաւուրս տէրութեան մեծ իշխանաց իշխանին տանս Սիւնեաց

Բուրթէլի, ամենարարեպաշտի եւ քաջի եւ միշտ յաղթողի...».— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 182:

1328, Աստուածաշունչ, գրուած Գլխածորի մէջ, Հաղորտեցի Առաքել Վարդապետի համար, «...յաւուրս աչրութեան մեծ իշխանաց իշխանին տանս Սիսակայ՝ Բուրթէլի, ամենարարեպաշտի եւ քաջի եւ միշտ յաղթողի, որ էր խտտակրօն եւ ցայգաջան եւ գիշերափաստակ, ծննդաբող, առաւել քան զմիանձունն քարանձաւաց...».— Յովսէփեան, Խաղրակեանք, Գ. էջ 103:

1335 Աւետարան, գրուած Բուրթէլի որդի Բեշգէն Օրբէլեանի համար, «...իշխանութեան զօրացելոյ Յիսուսի եւ փառաց ի փառս բարձրացելոյն կրկին կենօք եւ աշխարհօք մեծ իշխանաց իշխանին Պարոն Բուրթէլին...».— Խաղրակեանք, Բ, էջ 243:

1337 Թուականով, Սաղմոսարանի մը յիշատակարանին մէջ կը կարգանք, «...եւ ի աչրութեան տանն Սիսակայ՝ մեծի սպարապետին Հայոց եւ Վրաց, Թագազարմ իշխանին Բուրթէլին...».— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 297: Տես սակայն Յուցակ Ան. Ս. Յակոբեանց, Գ. Հատոր, էջ 48:

1341, Աստուածաշունչ, գրուած Սուլտանիայ, Կարապետ որչի ձեռքով, «...ի հիւպատոսութեանն եւ սպարապետութեանն Հայոց Բուրթէլին...».— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 328:

Վերոգրեալ վկայութիւններուն մէջ յաճախ շեշտուած են Բուրթէլի քաջութիւնը եւ բարեպաշտութիւնը: Անոր բարեպաշտութեան կոթողական մէկ վկան է իր կանգնած՝ Նորափնքի երկյարկանի եկեղեցին, որուն ճակատը կը կարդացուի իր բարձրաքանդակ արձանագրութիւնը. «Կաման Աստուծոյ, ես Պարոն Բուրթէլ իշխանաց իշխան եւ ամուսինն իմ Վախախ եւ որդիք իմ Բէշկէն եւ Իփանէ կանգնեցաք զեկեղեցիս ի մեր հալալ արդեանց».— Սիսական, էջ 202:

Պարոն Բուրթէլի բարեպաշտութեան եւ Ժողովրդականութեան կը վերկայեն նաեւ այն երկու մանրավէպերը, որոնք մտած են զրջադիր ճօն Առակազրքի մը մէջ, ինչ որ շատ հազուադէպ է մեր հին մատենագիրներուն մօտ:

\* \* \*

Վարդապետ մը կը գտնեն Պարոն Բուրթէլի մօտ թէ շատ համբերող է: Կ'ըսէ. գացէք բերէք որ փորձենք: Երբ վարդապետը դրան առջեւ կու գայ, Բուրթէլ կը զոչէ.

— Հեռացի՛ր, յի՛մար:

Եւ վարդապետը լուրթեամբ կը հեռանայ: Ապա դարձեալ կ'ըսէ.

— Եկո՛ւր, վարդապետ:

Վարդապետը կը դառնայ զէպի իշխանը: Բուրթէլ զայն նորէն կը վերանաէ: Եւ այսպէս կը կրկնէ երեք անգամ: Ապա վարդապետը իր մօտ կանչելով կ'ըսէ.

— Վարդապետ, աչղ համբերութիւնդ ո՞ւրկէ սորվեցար:

— Ծունէն. որովհետեւ երբ որ կանչեն կու գայ եւ երբ որ փտարեն կ'երթայ: Ապա շատ բաներ ալ սորված եմ գիրքերէն զոր ի դորձ չեմ դրած դեռ:

Եւ Պարոնը շատ կը հիանայ եւ կը պատուէ զայն արժանապէս:

\* \* \*

Օր մը Պարոն Բուրթէլ իր զինուորներով կը ճամբորդէր և ճամբան քահանայի մը հանդիպելով ձիէն կ'իջնէ և զօրքերով միասին կը համբուրեն քահանային աջը: Իր նայիպը, Ալիանախ անունով, կը տրանջէ Պարոնին: Եւ Պարոնը ծածուկ պատուէր կու տայ, որ երբ Ալիանախը գուակ ունենայ շմբկրան, և կամ մեռել ունենայ շթագին:

Եւ կը պատահի որ նայիպի որդին կը մեռնի և քահանաները չեն թաղեր: Ալիանախ կու գայ Պարոնին մօտ և կ'ըսէ թէ քահանաները իմ որդին չեն թաղեր:

— Երթանք, կ'ըսէ Բուրթէլ, ևս ևս գուն թաղենք:

— Այդ անհնար է, կ'ըսէ նայիպը:

— Հապա ինչո՞ւ տրանջեցիր այն օրը, կը յարէ իշխանը, երբ որ առանց քահանայի չենք կրնար բլլալ — Հմմտ. Յուզակ Չեռ. Ս. Յակոբեանց, Գ. Հատար, էջ 250: Նաև Սիւնեաց Օրբելեաների Բուրթեղեան ձիւղը, *Լեւոն Մաշիկեան*, Բանբեր, թիւ 9, 1969, էջ 174-176:

\* \* \*

Պր. Լեւոն Մաշիկեան վերոյիշեալ իր ուսումնասիրութեան մէջ կը գրէ Բեշքենի որդի Էլիկումի (Գուգուն) մասին. «Ինչքան ևս ապրել ու տիրել իրենց կայսմաքաներին էլիկումը (կուկան) և նախըլը, չդիտենք: Նրանց մասին որեւէ այլ տվեալ չեն հաղորդում ժամանակակից աղբիւրները: Ըստ այդմ կարծում ենք, որ շատ կարճատեւ է եղել նրանց կեանքը, և հետացել են աշխարհից անհիշատակ» (էջ 177):

Ս. Յակոբեանց թիւ 1719 ձեռագրին մէջ հանդիպեցանք Պատմութիւն Թամուրին յորջորջուած փոքր գրութեան մը, ուր կը գտնուի հետեւեալ հատուածը. «ՊԹԸ Թվ. գնաց Գաւրդի թագաւորն, և եղբայր նորին Կոստընդին, առաջնորդութեամբ Սմբատայ, որդոյ Գուգունին, թողին Պեշքենայ, որդոյ Բուրթէլին, և անուն զբերին Երնջակայ, և հանեն զուլթան Թահիրն, ըղնաթան (չորդի սուլթան?) Ահմատին, զթոռն Վայրս Դանին, և անին Վրացսուն: Եւ հեծեալն որ նստեալ էին ի վերա բերթին՝ կոտորեցին» (Տես Յուզակ Չեռ. Ս. Յակոբեանց, Չ. Հատար, 1972, էջ 28):

Ըստ վերոյգրեալ հատուածին, ուրեմն, Գուգուն (Էլիկում—կուկան) ունէր որդի մը Սմբատ անունով, ըստ երեսոյթին հրամանատար մը Վրացական բանակին, որ 1399 թուին կ'առաջնորդէ Վրաց թագաւոր Գաւրդին զէպի Երնջակայ բերդը, զոր կը գրաւեն, պահակապօրքը կը կոտորեն, և սուլթան Թահիրը գերի կը տանին Վրաստան:

Ն. ԱՐՔԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ